

Տիգրան Մատուռեական

ՀԱՅՈՎՐԴԻ ՊԱԼԱՍՊՐՈՒՅՆ և ՑՈՒԿՎՐՈՒՅՆ

ԵՐՐԱՐԴԻ ՏԵՐԻ 112

944

Ապրիլի 13-ի ԽՈՅԵՐԻ ԲՈՒԺ 1842

ԱԵՐՔԻՆ ԼՈՒԾԵՐ

Կոստանդնուպոլիս, 3-5 Կոյեմբեր :

Արքայական հրամանով վճռըւեցաւ որ Հասիպ
փաշան ու Լաֆիլ փաշան արդարութեան բարձր
խորհրդարանին անդամնեւը , տսկեց ետքը պաշտօ-
նաւարնեւուն խորհրդարանին անդամ ըրպան :

— Ն . Ասեմութիւն Տիլավէր փառշան Պրուսայի
կառավարիչը ետ կանչըւեցաւ . զեռ չե որոշեցաւ
թէ ովկ պիտի խրկըւի անօր տեղը :

— Անցած հինգշաբթի կտուավարութիւնը թըղթատար մը խրկեց Պաղտառ հրամաններով, ան զաւառներուն զննւորական պաշտօնատալիներուն համար :

Պարակաստանի գործքերը շատ աղջկ կարգի մը
տած է հիմայ . ամենելին խռովութիւն մը ծագած
չէ երկու կողմին մէջը :

— Ա . Փէցցնի առողջութեան խորհրդարանին
անդամը , ուստաց զեսպանին կողմէն գործքի մը
համար Ծորեստան պիտի երթայ հինգշաբթի 1-ոյ
տի աւատրիական շոգենաւովը , ու անկէ Երտասա
լէմ աւ պիտի երթայ , ուր տեղ կարելի է որ ուու

սաց հիւպատուական պաշտօնը վարէ :
— Կ . Վ սեմութիւն Աէրաքէր Վուստաֆա փաշան , որ տարի մըն է Ըստրևստան էր , սա տաւուած մայրաքաղաքը հասաւ Խաչիրի Պահրի աէրութեան շոգենաւոլքը : Ես մեծ պաշտօնատարը իր տատիճան նին արժանաւոր պատուվը ընդունեցաւ , ու կըսէ թէ մօտ օրէրս Կ . Վ եհափառութեան պիտի ներ

ԲԱՆԱՒԹԵԱԿԱՆՔ

Արտառոց վարմունք քանի մը իտալացի հեղինակներու և գիտուններու :

Երկեղեցական բարձր աստիճանի մը հասնելու յուսով
եղեր եր կրօնաւոր . և իր մեծաւորներն ալ ամեն տար

կայանայ իւրեն յանձնըւած հարկաւոր ոլաշոօնին
հնատէս սա ջորիս անոռ ասամելուու :

— Վենայու վերջին թղթաքերով լսեցինք ո՞ւ
Արէֆ էֆէնտին Բարձրագոյն Դրան դեսպանը
Խոստանցնուածէս ախտի դառնալ մօտերս :

— Արդարութեան բարձրագոյն խորհրդականի
մէկ տռաջարկութեան մը վրայ կըպարապի հիմայ
որուն նպատակն է թիւ (քիւրէկը) գոներւա

բանտարկեալներուն խնամք ունենալ, ու անոնց կը
բելու պատիժին սահմանեալ ժամանակը կը կարձեց
նել, իրենց յանցանքին որպիսութեանը ու ծանրու-

թեանը համեմոտ : Աս մարդասիրական գործը կ լիչափառութիւնը կամեցեր է, որ աս թշուաւներուն պատիժը թևեթենայ, թէ որ աս զթութիւնը պատճառ մը չըլալ նէ . բանցաւորներուն թիւը է

վելքընելու :
— Պանկօր Ըմերիգայի շոգենաւը , որ քանի մատեն է աս կողմելին էր , մօտելա հասաւ հոս : Եշոց շոգենաւը նոր շէնք մը ունենալով , ամենն օր անթիւ մարդիկ կերպան տեսնալու : Կըսւի թէ պահօրի տերելը տէրութենէ հրաման ուզեցին որ աշոգենաւով՝ Աէլանիկի ու Պոլոյ մէջ կանոնաւութիւն :

— Անցած ամսու 29 ին մայրաքաղաքիս բոլով վաճառականները՝ ժողովարմնը (պօրսա) հաւաք ւեցան որ մէկ ճար մը գտնեն քաղաքը ազատ պահելու դոգերէն , որոնք շատ վեսս կըպատճառեն Հասարակաց ապահովութիւնը կըվրդովեն : Ետք որոշեցին որ թուղթը մը գիտեն գեսպաններուն , աղք

չելովզանտնը որ հասլաքաղոյն Դամանը հետ խորհին ,
ու անոր հաւանութեամբը հարկաւոր միջոցներ՝ ի
դորժ դնեն , ապահով պահելու մայրաքաղաքու առ
ջարագործներէն :

ԱՐՏՈՒՐԻՆ ՀՈՒՐԵՐ

ԱՆԳԼԻ

Աս երկրի կացութիւնը դեռ փոփոխութիւն մը
չի ընդունեց . այսու ամենայնիւ ձեռագործի գոր-
ծատուներ եղած քաղքները հանդարտութեան մէջ
են . թէպէտե արհեստաւորները զեր չի սկսան այն
եռանդովը բանիլ ինչպէս որ կը յուսացւէր , քիչ
ատենեի մէջ բոլոր իսւովութիւնները դադրելուն
համար :

Ամերիկայի վերջին կանոնները մաքսի տուրքեց
բուն համար, մեծ գգացում մը տըւին լնդղայի աշ-
ուուտուրենիրուն : Կրէյդ Ուէստէրն շոգենեալը՝ որ ամ-
մէն մէկ ձամբորդութեանը խիստ շատ վաճառքներ
կըստանէր, ասօրվան օրս քիչ մը բեռովի կըմեկնի
ասկէց : Լնդղացի վաճառականները չեն համար-
ձակիր հիմակ Ամերիկայի Միացեալ, ահանդենը
ապրանք խրկելու . ու կըստածեն, կամ բոլորովին
զանց ընել այն կողմը ապրանք խրկելը, կամ մոր-
սէն փախզրնել : Յանեատայի սաշմանագուխէն :

Կըսէի թէ 50 միլիոն Գուանք փոխ պիտի առնէ կառավարութիւնը, Եւղանիստանի ծախսքելուն համար :

րեցին, որ կը գովարանեն «Յալավէրիօն»։ Խոկ ինքը ժողովերակիր Նիւթերը, ձեւացուց երկու հասոր գիրք։ Ակը լատիներէն, միւսը իտալերէն։ և առնեն մեկին առաջքը գրված է իր վարուց վրայ տեղն՝ 'ի տեղը պատմութիւն մը։ Անէ և ինքը մոտացի էր և հմտւ, բայց աս իր վրայ ունեցած մեծ համարումը՝ իր ժամանակին ծիծաղն ըրաւ զինքը։ Հատ ծերացած մեռաւ Հոռմ 1600 ին։

Ականոն Արագինի Շեղէնադի, որ գրեթէ ժամանակակից էր՝ Քաղաքի բայց իր մատական հանգամանքները առելի գերազանց էին քան զարդարութիւնը։ Իսկանասիւրութեան և վերացական գիտութեանց մեջ քաջահմուտ էր։ Շափաբերական ուսմունքները, փիլիսոփայութիւնը և բժշկականութիւնը ընտանի էին իրեն։ Այս վերջինին մեջ շատ գերազանց էր և անանկ զարմանալի բժշկութիւնները ըրաւ որ իր ատենի մեծամեծ պարուները և իշխանները իրեն կրողիմէին։

Աղեմէս ը Պապը զարմանալով ասոր Ճարտարութեան
փրայ, գրեց իրեն թէ զինքը իրեն բժշկապետ կրնէր, և

ԱՐԵՎԱՆԻ ՎՐԱՅԻՆ

ԳՐԱԴԱՐԱՆ

Մեծ վէճ մը կայ հիմակ գաղղթայի մէջ, որուն
պատճառը ան է որ շատ ատենէ՝ ի վեր կըզըռուցի։
այսինքն Գաղղթայի ու Պէլճիգայի մէջ միաբանու-
թիւն մը հաստատել մաքսի տուրքերուն վրայօք։
Ես բանիս համար երկար խորհեցան կառավարու-
թեան մեծամեծ պաշտօնատարները և կըխորհին
միշտ։ ինչըւ որ յայտնի կերեւայ կըսեն որ աս առև-
տրական միաբանութիւնը Պէլճիգայի հետ, շատ
օգտակար պիտի ըլլայ Գաղղթայի։ Տայց կմն նաև
շատ անձինք՝ որ ասոր հակառակը հաստատելով,
կըցածնուն չափ դէմ կեցած են։ ասանկով օր ըստ
օրէ մէծնալու վրայ է վէճը։

ԱՐԵԲԻԳԱ

Անցած հոկտեմբեր ամսու 2 ին մեծ տօնախըմբ բոլթեան հանդէս մը եղաւ Նիւ Խօրք քաղաքը , Քրողոն գետի ջուրը քաղաքը մոցունենաւն . Համարու աս պատճառով բոլը զործքէը դազրիցան նոյն օրը . Նիւ Խօրքի մէջ բաւական յստակ ջուր չի գանցրէլով՝ բնակիչները նեղութիւն կը կրէին . ուստի աս պակսութիւնը հոգալու համար՝ 12,000,000 Թալէու ծախը ընելով զարձուցին յիշեալ գետին ջուրը ու քաղաքը բերին : Աս երևելի զործը զլուխ տարին լրման եօթը տարւան մէջ :

ՃԵՐԱՎԻՐ

Պօստ ատեններս շատ բարեկարգութիւններ եղաւ
հու, թէ՛ Ժոլեզերեայ և թէ՛ ներսի քաղքըններուն
մէջ . քանի մը նոր գեղրանք շինւեցան զանազան
տեղեր . ու կառավարութիւնը մեծ փութով հոգ
կըտանի որ աս կողմերը շէնքերով զարդարէ ու երկ-
բագործութիւնը օր ըստ օրէ առաջ տանի : Երդէն
Շ' քայիրի մէջ զինւորական ձմերանոցներ , հի-
ւանդանոցներ , եկեղեցիներ ու դպրատուններ շին-
ւած են . նաև նոր շուկաներ աղքարներ են են : Ի-
ւուտուրի ժողովարաններ ու համբարանոցներ ալ-

Թէ՝ կըխնդրէք որ գայ Հռոմ բնակի իր պաշտօնը բանեցընելու համար: Խայց Արագինին աղախին մը ունէք Անդա (Արքուհի) անունով, որուն ամմէն բանի գրայ խորհուրդ կըհարցընէք, և կուրօրէն անոր խրատները կը-
բունէք: Աւստի հարցընելով առաջ այս կնկանը կարծիքը
ետքը գրեց Պապին թէ ինքը չէր կընար իր ինդիքը
կատարելու: Վասն զի իր աղախինը չէր հաճէր իր տու-
նը ուրիշ տեղ փոխելու: Այս բանը ըսել տրվաւ հոռ-
մայեցի ծաղրածուներուն, թէ Արագին աւելի հնազան-
դութիւն ունի իր Արքուհիին քան թէ Արքին Արքազնու-
թեանը: Խայց խիստ ծիծաղական բան մը ունէք այս
մարդը, երբոր միտքը գնէր Ճամբորդութիւն մը ընելու,
մանրախոյզ հոգողութեամբ ինքը իր ձեռօքը կըդրէք
Ճիշդ ցանկ մը բոլոր այն մարդոցը և բաներուն, որ իր
հետը պիտի տանէք: Մարդիկ, ձիեր, շուներ, մանր-
ունք սեղանի անօթներ, կօշկի կապեր, և պինտ պիտու-
բաները, ամմէնն ալ ցանկը կանցնէին. և երբոր Ճամբայ
ելլելու օրը կուդաք՝ սաստիկ ծանրաբարոյութեամբ մը
ձեռքը կառնէք ցանկը, և բարձր ձայնով մէջի գրված-
եները անուծովնին կըկանչէք՝ պինտ առաջ իրեմ սկսելով:

պիտի բացւին մօտերս։ անանկ որ կառավարութեան եկամուտները միշտ էվելնալու վրայ են։ Աւելի բարձր ապահովութեանը համար՝ նաւահանգստին ամբարտակը հետզհետէ երկընցընելու կըջանան

դէսի այն կողմը ծովուն ուր տեղ քանի մը տարիի
առաջ կէս ժամու մէջ տասնշըզը նաւ մէկէն ըն-
կըզմեցան : Լոր Ճամբանել շինւած են ներսի կող մերը , ու աս միջոցով գիւրութեամբ Հաղորդակ-
ուր թիւն հմնեն մէկմէծու հետ ամիս ուառունե-

յութիւն կրծսո սէզմէրու հետ այլամյլ քաղըրսու ըրու բնակիչները . արաբացիք, հրէայք և՛ առանց գէնքի՝ ապահովութեամբ Ճամբորդութիւն կրնեն . մէկ կողմէն ալ եւրոպացի վաճառակիսները անդադար ասլրանք կըսունին Կոստանդինա, Մասքարս և ուսիշ Թաղորներու : Ա երջապէս, աս կողմերու

ա ու ըլլիշ քաղկեդանիլ . Դ որ ըշապէս , առ զուղարշա
քնակիշները մեծ սէր մը ունին հիմնակ գաղղիացոց
վրոյ , ու շատ զարմանք կըցուցունեն անոնց մար-
գասիրական վայրմունքն : Ի ս օրէ լա առաջներու
գլխաւորներէն մէկը հրապարակաւ գովելէն ետև

զգաղղիացիները՝ աս խօսքն ալ ըստ ։ «Իուք քը ըիստոնեայ էք, բայց Մէքըէ ուխտի երթալու տաշ Ֆիկները՝ ձեր տէրութեան նաևովը կըսիրկէք հոն որ երթան իրենց ուխտը կատարենք ։ մեծ մարդիկ

ՅԱՐԱԾՈՒՆ

Գաղղիայի երրորդ ծովապետ Մ. Տըլասիւս, անցած ամսու 28 ին Ղթէնքի նաւահանգիստը հաստատելու փորձիկ նաւասորում իղովը :

Digitized by srujanika@gmail.com

Օմիւնիա , 13 նոյեմբեր :

Յօժարամիտ կըծանուցանենք ուսումնասէր հա-
սարակութեան , որ ասկէց ետև Անսրոպեան վար-
ժարանին Քանզարան վերծանութեան ըսւած սեն-
եակը որ Ախւնեաց Ծնկերութեան ջանքովը հաս-
տառած է , բաց պիտի ըլլայ ամեն շաբաթ երե-
կոն ինչւան ժամ 5 :

կըյուսանք որ քաղաքիս ազգասէլ ուսումնական և լրջ յօժարութեամբ կրհրամայեն հոն, բանասի-

բական նիւթելու վրայ խօսակցելու . կամ (Ճանփա
րանին ընտիր գրքելը կարդալով, և կամ ուսումնա
կան գործիքներուն փորձը տեսնալով զբանալու :

Գաղղիկը էն օրագրութեան մը մէջ կը կարգացիր
“Տէպա ըսւած օրագիրը Պատղիսայի, աս օրվան
օրս արտառոց ընթացք մը ունի . ինչու որ շարու
նակ օսմանեան տէրութեան դէմ կը գրէ, անհիմն
պատճառուներէ զրդուեալ . անանկ որ կը պարտաւու
լինք անոր ըսածները ջրել միշտ, ու միշտ վիճա
բանիլ անոր հետ՝ իր զրածներուն ստութիւնը Տաճ
կաստանի վրայօք, ամմէնուն յայտնելու համար :

“Ստոյք է որ աս օրագրութիւնը գլուզնեւը բռլորն
աշխատական անձնինք են . բայց այնքան նախապատճեն չեն մասնաւով լցուած են Տաճկատանի դէմ, որ
տրւած լրւերնուն մեծ մասն ալ ծուռումու՞ ամենամեծ է Համար՝ անցած ամսուն 3 ին հրատարակած յօդւածին մէջ անանկ սխալ լրւը մը դրած է որ չենք կրնար լրութեամբ անցնիլ: Երբ որ Ասորեստան օսմանեան իշխանութեան տուկը անցաւ նէ, կը ակած, բարձրագոյն Դաւուը լիբանանու կառավարութիւնը իր նախկին հիմանցը վրայ չի հաստատեց . մէկ զի ծզէց Ամերինեւը, ու անոնց տեղը տաճիկ կառավարիչ մը դրաւ :

“Այս լուրը բնաւ ճշգութիւն չունի . ինչու որ
ստոյդ գիտենք թէ Ի՞ Դուռը վաղեմի սոլորութիւ-
նը պահելով, անոնցմէ մէկը՝ Դմիր Դմին անունով,
անմիջապէս յաջորդ դրաւ ծեր Դմիր Պէտրին տե-
ղը : Բայց քանի մը ամիս անցնելէն ետև, տեսնա-
լով որ այս նոր իշխանին վարմունքը գլխովին հա-
կառակ է, թէ՛ կաւավարութեան և թէ՛ այն տեղի
բնակիչներուն ակնկալութեանը, արժան դատեց ու-
րիշ որոշմունք մը ընելու . որու համար գեռ կըխոր-
հին տէրութեան մեծամեծները ու բան մը վճռած
չեն :

Խաղան քաղաքը պատահած մեծ հրդեհին վրայօք
մանրամասն լուր մը կը կարդանք բահրապուրկի Կա-
զեդ տըլա Բօլիս ըսկած լըագրին մէջ :

Օգոստոս ամսու 12-13 ին, I,317 շինւածք էրեր
է հրդեհէն . այսինքն՝ քարուկիլ շէնքերէն 9 եկե-
ղեցի (որոնդ մէջն է նաև կրօնաւորներու վանք մը),

ճութեամբ և ուղղութեամբ և կը ցուցընէր բազմահմուտ
ողի կութիւն։ Ըստ գործքեր շարադրեց որոնց ձեռա-
դիրները կորսընցուցին ժառանգները իրենց գրքատանը
թօ։

Անդրէաս Պաշչիօ տի Այանդ Լյլբիսիօ ուրիշ անւանի
անձ մը, հեղինակ շատ ճառերու բժշկականութեան
լրայ գրած որ շատ անցուկ էին, և ուսմ դասատու եր այս
սրուսեատին. երբոր հիւանդին մը քով կրգտնըվէր, թատ-
ոնի տեսարանին վրայ ինչ կուրցելիքը բոլորովին մոռ-
ող գերասանի մը պէս, կըտարակուսէր. կըթոթովէր,
հանձրըկէր, և անանկ անբաւականութիւնն մը կըցուցընէր
որ ամեննեկին ո՛չ մեծը և ո՛չ պատիկը կըվատահէին իրեն.
ուստի բոլըր իր գիտութեամբ շատ անդամ աղքատու-
թեամբ տառապեցաւ: Ա երջապէս քսեստու և Պապը
գուստ քաղելու համար առաւել անոր հրահանգիչ կեն-
պաշակցութենէն քան թէ բժշկականութեան ճարտա-
ութենէն, տրվակ անոր բժշկապետի տիտղոսը և եկա-
մուտը:

Ուստի կը կարգու ծնեալ՝ ի Հռոմ տասներորդ
քարուն վերջերը՝ ազնուական բայց աղքատ ազգատոհմէ

ԱՐԵՎԱԼՅՈՒ ԱՐԵՎԱՏՅԱՆ

մեծ դպրուտուն մը , ազնուականներու ժողովարանը՝
պինուսական կառավարչն և ուրիշ մեծերուն բնաւ-
կարանները , համալսարանին կէսը , աստղաբաշխու-
կան դիտանոցը , փօստայի տունը , հիւանդանոցը ,
հիւրանոց մը և յիմարանոց մը . կառավարութեան
պալատը , ձմերանոցը զօրաց . սուրբ Յարութեան
եկեղեցին 220 տաւոննձին տներով , կոսդիմոսի արզօր լու-
ւած տեղը , համբարանոցը վաճառքներու . պտուղ-
ներու , մոմի , ցորենի վաճառանոցը . 182 խանութ-
ու 7 գինեստուն . ընդ ամեննը 451 փայտէ շէնք : Ա-
սոնցմէ զատ՝ կրթութեան տունը , թատրոնը 15
մասնաւոր խանութներավ . ու մէկ փայտաշէն կա-
մուրջ մը Պուլահագետին վրայ շինւած :

Անհնարէ, կըսէ նոյն լըսադիւր, բոլըր էրած
բաներուն գինը որոշ գիտնալու . ինչու որ խիստ
շատ վաճառքներ ու փոխանակագիւրեր էրեցան :

Ինչւան հիմայ տասնըւինը հոգիի մարմին գլունը էցաւ, որոնք զժբաղդաթեալք կրակին մէջը էլքը էն :

Փարիզու Վանիթեկոր օրագլութիւնը կըծանուցանէ, թէ մօտերս ընկերութիւն մը հաստատեցաւ և ստորայի մէջ, որոնք միտք ունին Վեդիլեան ծովը և աղաղական Ովկիանոսին հետ միացընելու փառամայի պարանոցէն անցք մը բանալով։ Կըսէի թէ Վ. Պարէնկ անունով մէկ մը գլուխ է աս ընկերութեանը, ու ծախքերուն համար կարեւոր եղած զրամագլուխն ալ պատրաստեր են։ Քանի մը վսրապէտ մեքենայագործներ խրկըւեցան հն, որոնք ինչկեր պով սկսել և առաջ տանիլ պէտք է նէ աս գործը արդէն իմացուցեր են ընկերութեանը։ անանկ որ աս մեծ գործքին Հարաւորութեանը վրայ ալ ամենէին տարակոյս մը չի կայ։

Ամերիկայի Միտցեալ և, ահանգնելուն մէջ գրաւ (պէս) դրած են մօտերս շատ ստակով, չվուոր կոչած մարդու մը համար, որ խիստ շատ ճամբայ քալող անձ մըն է եղեք : Ես մարդը խօսք տրւեր է հազար մղն, կամ 300 փարասխ տեղ քալելու, որ ու 16 ժամու մէջ . մէկ ժամը մղն մը տեղ պիտի քալէ : Երգէն 500 մղնը լըմիցուցեր է 500 ժամի մէջ . ու կըսւի թէ կատարեալ առողջ է, ու քալի

սաստիկ ախորդժակ մը ուներ գիտութեանց և բանաստեղծութեանց հութեան : Մանաւանդ այս վերջինին վրայօք գրածները անյարմար չեն իր ատենիքաջ բանաստեղծներուն: Եսիկա յանկարծ ցուցուց իր վրայ մտաց մոլորութիւններ , որ արգելք չեղան իրեն անձնատուր ըլլալու իր սիրելի ախորդժակին : Իր ատենլան գրած հատուածները խառն են խելագարութեամբ և հանձարով , որոնց վրայ զարմանալով կը ինդային կարդացողները :

լու ըսկսած ատենէն ինչւան հիմայ իրեք լիպրէ
պակսել է իր ծանրութենէն : Հատ գէշ օդերու
հանդիպեր է առ տարօրինակ ճամբայ քալողը , ու
արեի տաքութիւնն ալ ստուերի մէջ՝ 33 աստիճան է
եղեր :

Գերմանական օրագրի մը մէջ կը կարդացւի, թէ
Պաղպաքը իներուն մէջ, որ Առմաղղայի (երևելի
կողմի մըն է Հինտիստան) մէկ առանձին տեղի մը
քնակիչներն են, մարդակելութիւնը չէ թէ միայն
համբերութեամբ կը տարւի, այլ նաև անոնց օրէնք-
ներն ալ կը համային հիտևեալ զիուածներուն
մէջ :

1. Ընութիւն ընտվները : Եսոր համար է ող
կարգըւած Պաղպարբիներուն մէջ անհաւասարիմ
կնիկներ չեն կան . վասն զի զժուարաւ կրգոնքըւին ող
իրենց մոլութեանը համար զիրենք վտանգի մէջ ձգեն
ողջ ողջ կերակուր րիլայու :

2. Աատնիչները ու լրտեսները կուտին :

3. Կրկին անդամ գողութեան մէջ բռնըւղները
մէկ ցցի մը կըկապէն , ու ով որ ուղէ անոր մնէն
կտոր մը կըփըրցունէ կըխորովէ ու հանգատութեամբ
կուտէ . ու մէկը անոր վրայ հոգ չունենար որ գոնէ
սպաննէ զանի որ չի տանջըւի :

4 . Գերի ինկատ թշնամիները . թէ որ պատեհազմութեածն դուքս գերի բռնըւին նէ ողջ ողջ կուտեն :
Զարմանալիք բան մըն է որ ասանկ մարդկութեածն գէմ եղած սովորութիւնը գեռ կրպահւի անսնկ ժողովուրդի մէջ , որ բարբարոս չեն ըստիր , ու ծովով վրայ կընաւարկեն , որու մեծ մասն ալ կարդաւլ ու գրել պիտէ :

Խաղալու թուղթերը չնարւեցան կարուս զ
Դաղլիայի թագաւորը զբանացնելու համար, ին
խելազարութեան ժամանակը : Կերևնայ թէ անկեց
ետքը աս իշխանին հիւանդութիւնը բոլոր Խւրոպա
տարածւեցաւ, ուր տեղ թուղթ խաղալը երջան
կութիւն ու զբանանք մը եղած է բարի ընկերու
թեանո նաև, եփար ուշեռուն աւ :

Եթաաց սաւ բրմտ գէշնրու ալ :

Աս Թռողթէիլու խաղնն վրայօք կըպատմըլի Թռ
անւանի Լօք փիլեսոփան, օր մը Աաֆդէսպուլը
կմնին տունը ըլլալով, տեսաւ ոք լորուը ու իր բա

կան հրեշը ըլլամ որ ձեզ կը վախցընէ . ես մէկ քաղցրա
բարոյ ու մարդասէր նեռ մըն եմ և մանաւանդ բարեկաս
Հիսուսի : Խնդրեցէք ինէ բոլոր կարելի չնոր քնները , և
կուտամ ձեզի :

Տարեկենդանի մը որ խելքին եկաւ ձեւացընել Ներքիւնի կերպարանքը, և ետքը ստուգութեամբ միտղուած թէ բուն այն դիցաղունը ինքն էր: Աստի հիաւանդութեանց յարմարվելզ, մօրէ մերկ եղաւ, ուսերուն վրայ նետեց առիւծի մը մորիթ: Ճի հեծաւ և չի նայելով սաստիկ ցրտուն ու ձիւնին որ առատօրէն կուգա այս կերպով բոլոր քաղաքը ժուռ եկաւ: Խրբոր կըտեսնէին այս մերկ մարդը անանկ ցուրտ եղանակի մէջ ձիւնով ու առիւծենիով ծածկըված, խնդալէն կըմարէի ամմէնն աւ:

Այս խենթութեան գործքէն ետև գոցեցին զինք
խենթանոցի մը մէջ։ Հոն շատ բարի օրինակ ու խելա-
ցիութիւն ցուցուց, հանդարտութեամբ պարապելով ի
գրաւորական աշխատութեանցը. բայց օր մը խոհարար
(աշճին) հոն չի գտնըլած ատենը մտաւ խոհանոց
(մությանը) մինաւորիկ կերպու լափեա խենթանոսի մէջ։

բնկամները , մեծ եռանդով մը թուղթ իւաղալու պարապեր էին : Փիլխոփան ձանձրանալով երկար ատեն համբ (տիլսիզ) մարդու մը պէս աս անպը տուղ զքօսանքին նայելէն , սրգողելով մը դուրս համեց իր գըրայկը ու մեծ մոտագրութեամբ ըս-կըսաւ գրել : Խոաղացողներէն մէկը տեսնալով զա-նի , աղաջն որ իր աղլոր մոտածմունքները ընկե-րութեանը զըռւցէ , որոնք իր յիշատակարանին մէջ գրած էր . դարձաւ 1.օք գէպի ամենուն ու պա-տասխանեց . «Պա՛րոններ , ուզելով ձեզի պէս ար-ժանապատիւ մարդկանց իմաստութիւնէն օգուտ մը քաղել , սկսայ գրել ձեր իրեք ժամէն՝ ՚ի վեր ը-րած կէնակցութիւնը» : Այ պատասխանը ամչցուց խաղացողները , որոնք մէկ դի ձգելով թուղթերը , սկսան խելացի մարդկանց պատշաճաւոր եղած եղա-նակովը խօսակցիլ :

— Աղողոնի օրէնքները կը բամայէին որ գործքի
մէջ չեղող ու պարապ ժուռ եկող քաղաքացին ամշ
բաստամելի : Աներկիմաստակները կերակուր չէին
իտար երիտասարդներուն, ինչւան որ ան օրւան բա-
նած գործքերնին չիմանային : Ծաէ որ մենք ալ
տասանկ ընէինք նէ, ո՞րքան մարդկեկ անօթի պիտի
մեռնէին :

—Պլուտարքոս՝ հարուստ ու մեծ մարդկանց ըրած
սիզաններուն վրայ խօսելով՝ որ իրենց տունը պահ-
դոկի գարձուցած էն, ամեն տեսակ մարդկեկը ան-
խոտիր կընդունին, որոնք հազիւ թէ կըճանչնան, ու
այսու ամենայնիւ իրենց բարեկամները կըսէպէն
գանոնք, աս կերպ բարեկամները՝ «պտուկի բարեկամ
կանւանէ» :

Այսկ սափրիչը մը որ ան քաղքին մէջ երևելի
բանատուղծի անուն ստացեր էր, բերաւ աս պա-
րոնին մէկ գիրք մը բոլորը Ճերմակ Թուղթ, ու ար-
ժան դատուեցաւ որ խոստացած վարձքը աս սափրի-
չին տըլուի :

գտնըվող մարդոց համար պատրաստըված բոլոր կերակուրքները : Այսոր վրայ վերակացուները ալ չուզելով մնուցանել ասանկ դժոխորոշայն խենթ մը, դուքս վըուընտեցին պինքը :

(Օր մը բնաբանական գիտութեան վարպէտէ մը լսե-
լով որ կապացուցանէր թէ երկու բնական և մէկմէկու
ներհակ գործողութիւններ չեն կրնար ըլլար մի և նոյն
ժամանակի մէջ, ինչպէս՝ ցրտութեան և ջերմութեան
զգացմունքը։ Մէկ պարզ օրինակ մը, ըստ բարակամիտ
խենթը, հիմակ պիտի շետքէ քուկին ձեռնարկութիւնդ

և աս ըսելով առաւ մորք մը (չէքիծ մը) ու գամ մը և
գամեց պատի մը մէջ։ Այէ ըսաւ վարպետին, ես կը-
բանամ ալ կըդոցեմ ալ, կըպարզեմ և կըլեցընեմ միան-
գամայն։ Ալ ի՞նչ աւելի ներհակ քան կայ քան զդա-
տարկն ու լեցունը, պյուտ ամենայնիւ մի և նոյն վայրկենի

մէջ կըկատարվին :
• Իր պինտ քաջածանօթ և երկելի գործը ասէ : Տարկելու մէջ ուզելով պատռոյ աստիճաններ մողընել՝ բարկելու անձանց աստիճանին համեմատ, իրեք, հագուստիկ (շափիսա) շինեւ տորմաւ իրեն որ մէկօմէկու մրա

